

լան , կամ իրենց արտաքին յատկու-
թիւնները կը փոխեն . ապա թէ ոչ ,
եթէ նիւթին ամէն մէկ մասունքը
ուշանար , աշխարհքս ալ պիտի փձա-
նար :

Սարմնոց բաժանելութեան օրի-
նակ կրնան սեպուիլ ան ամենամանր
կենդանիներն ալ որ այլևայլ նիւթե-
րու մէջ կը գտնուին , մանաւանդ փը-
տութեանց մէջ , որ պարզ աչքով չեն
երևնար , հապա զօրաւոր մանրացոյց-
ներով . որոնց վրայ ուրիշ տեղ խօսե-
ցանք :

Սարմնոց ծաւալականութիւնն ալ
բաժանելութեան հետեւանք և օրի-
նակ կրնայ սեպուիլ . բայց անոր վրայ
զատ պիտի խօսինք :

Հ . Օ . ԳՈՒՐԳ :



ԵՐԿՐԻՍԻՆՈՒԹԻՒՆ

Սե՛ծ ամօթ կը համարուի ճանա-
պարհորդի մը որ փառաւոր քաղաք
մը երթայ , ու հոն օրերով կենալէն
ետեւ ամենեւին հետաքրքրութիւն չը-
նէ քաղաքին մէջի մեծագործ շէնքե-
րը , հին յիշատակարանները և ուրիշ
երևելի բաները տեսնելու , ու անոնց-
մէ խելք սորվելու : Այսպիսի ճանա-
պարհորդի մը կը նմանէին նաև մար-
դիկ՝ թէ որ ամենեւին հետաքրքրու-
թիւն մը չընէին քննելու իմանալու
թէ աս հրաշալի աշխարհս ինչ տեսակ
արարած է . վասն զի ասոր մէջ նախ
աչուրնին կը բանան , լոյս կը տեսնեն ,
ու հազարաւոր տարիներէ՛ի վեր բը-
նակած են , ու ո՛ր գիտէ դեռ որչափ
պիտի բնակին : Սիայն թէ հին ա-
տենի մարդիկը աս գովելի հետաքր-
քրութիւնը կամ քիչ ունեցեր են ,
կամ իրենք առջի քննողներն ըլլալով՝
քիչ բան հասկրցեր են . իսկ վերջերս
Լարուպայի իմաստունները այնչափ
քննութիւններ ըրին աշխարհիս ձևին ,

1 Տես հատ . Ա . 241 :

կազմութեանը , հնութեանը և ուրիշ
սքանչելի յատկութեանցը վրայ՝ որ
Լարուպայի անունով նոր գիտու-
թի մըն ալ դուրս ելաւ : Սեր միտքը
հոս աս գիտութիւնս ամբողջ սորվեցը
նել չէ , հապա անոր մէջի գլխաւոր
տեղեկութիւնները պարզ կերպով մը
պատմել :

Լարուպայի յիշ :

Լարուպայի գունտի ձևով մարմին մըն
է . աս գունտին երկու ծայրերը որ
բեւեւ կ'ըսուին՝ քիչ մը տափկած են ,
իսկ մէջտեղը որ հասարակած կ'ըսուի՝
ուռած է : Ամէն մարդ գիտէ որ եր-
կրիս մէկ մասը ցամաք է , մէկալը ծով .
և աս ցամաքներն ու ծովերը այլևայլ
մասեր բաժնուած են , ու ամէն մէկ
մասը իրեն ձևին ու դիրքին յարմար
անուններ ունի : Լարուպայի գլխաւոր
մէկ մասն ալ կը սեպուի օդը , որ չորս
դին պատած է , ու միտքս ալ կ'ը-
սուի :

Լարուպայի երեսը անհաւասար է ,
այսինքն բարձր ու ցած տեղուանք
չատ կան . ասոր պատճառը ատեն ա-
տեն պատահած սոսկալի գետնաշարժ-
ներն են կ'ըսեն երկրաբանք : Ար սոս-
կանք ահագին բարձրութեամբ լեռ-
ներու գօտիները՝ տեսնելով , որ շա-
տին գագաթները յաւիտենական ձիւ-
նով ու սառերով պատած ու ամպերու
մէջ թաղուած են : Ար զարմանանք ձո-
րերուն խորութեանը վրայ , կը սար-
սափինք ծովերուն մէջ եղած ան-
դունդները մտքերնիս բերելով . բայց
ամենէն բարձր լեռներուն երկայնու-
թիւնը 6 մղոնէն կամ 8000 մեթրէն
աւելի չէ՝ ծովուն երեսէն չափելով .
ծովուն մէջի խիստ խոր անդունդնե-
րուն խորութիւնն ալ իրեք մղոնէն
աւելի չէ , ու աշխարհքիս մեծութե-
համեմատելով՝ երկրիս ցած ու բարձր
տեղուանքը գրեթէ ոչինչ են : Ս ասն
զի թէ որ իրեք ոտնաչափ տրամա-

1 Գօտի կ'ըսուի իրարու հետ միացած լեռներու
շարքը :

գծով՝ բոլորակ մը քաշելու ըլլաս, ու ան բոլորակին մեծութեանը համեմատ լեռներուն բարձրութիւնն ալ նշանես, ամէն մէկ լեռը այնչափ պրզտիկ կ'ըլլայ՝ որ գրեթէ աչքի չերևնար :

Երկրիս երեսը հիմա ինչ ձև որ ունի՝ միշտ նոյնպէս եղած չէ, հապաշատ անգամ աշխարհքս տակնուվրայ եղած է, ու երկրիս ձևը փոխուած է, անանկ որ ինչուան մեծամեծ ծովեր ցամաք եղած են, ու ցամաքները ծով: Երկրաբաններուն մէկ կարծիքն ալ աս է թէ ասկէ հինգ վեց հազար տարի առաջ, այսինքն երկրիս երեսի արարածները ստեղծուելէն առաջ՝ աշխարհքս հալած ու կրակի պէս տաք նիւթ մը եղած պիտի ըլլայ որ կամաց կամաց պաղելով հողերուն կարգերը ձևացեր են, ջրերն ալ լստուծոյ հրամանովը երկրիս ցած տեղուանքը քաշուելով՝ ծով ըսուեր են : Լս կարծիքին վրայ յաջորդ յօդուածին մէջ աւելի տեղով կը խօսինք :

Հ . Տ . Թ



ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Պարծենկոտութեան փաստ :

ԼՄԵՆԷՆ աւելի Սպանիացուոց մէջ շատ անուաններ ունենալը ազնուականութեան նշան կը սեպուի : Լսոնցմէ մէկը անգամ մը գիշերանց կը հասնի Վաղղիայի իջևաններէն մէկը, դուռը կը զարնէ կը զարնէ, վերջապէս պանդոկապետը կ'արթըննայ, կը հարցընէ պատուհանէն թէ « Ո՞վ է : — Ես եմ, կ'ըսէ Սպանիացին, Տոն Խուան Փէտրոյ Հերնանտէզ Ռոտրիկէզ Սիլվա-Սոլա, կոմս Սալաֆրա, ասպետ Սանթիակոյի և Լա

1 Տրամագիծ կ'ըսուի բոլորակի մը ճիշդ մէջտեղէն դիմացէ գիմաց քաշուած գիծը :

քանթարայ » : Պոնդոկապետը կ'ըսէ վերէն թէ « Թողութիւն կ'ընէք, այդչափ մարդու համար տեղ չունիմ », ու պատուհանը կը գոցէ :

Հարկատու Բանը ուղարկել :

ՍԻՄՈՍԻՆ մէկը Ֆրանչիսկոս Ա Թագաւորին իմացուց թէ պարոնին մէկը քեզմէ նախատինք մը առած ըլլալով, կ'ուզէ զքեզ սպաննել : « Թէ որ սպաննէ, հինգ վայրկեանէն թող կախուի, ըսաւ Թագաւորը : « Ես կ'ուզէի, որ հինգ վայրկեան առաջ հրաման տայիր որ կախուէր », ըսաւ միմոսը :

Փոռճ որդը արարաւ :

ՕՒՆՈՒՈՐԻՆ մէկը մեռնելու դատապարտուելով՝ երբոր տեսաւ որ ժողովուրդը իրմէ առաջ կը վազէ մահուան տեղը, դարձաւ ըսաւ . « Ինչ այնչափ կ'արտորաք, չէք գիտեր որ առանց ինծի բան չըլլար » :

ՈՂ երբէք պիտի գանգատիս որ շատ մարդիկ ապերախտ գտնուեր են քեզի դէմ. վասն զի ատիկայ նշան է թէ շատ բարիք ըրած ես :

ՆԱՅԷ որ քու սրտիդ հանգստութիւնը կամ անհանգստութիւնը մարդկանց խօսքերուն վրայ չըլլայ . վասն զի քու ըրածդ ուրիշները աղէկ ալ մեկնեն՝ դէշ ալ մեկնեն, դուն ինչ ես նէ՛ ան ես :

Ով որ մարդկանց հաճոյ ըլլալ չփափաքիր, ով որ մարդկանց անհաճոյ ըլլալէն չվախնար, անոր հանգստութեանը չափ չկայ :

ԹՈՎՄ . ԳԵՄԱՍՅԻ

ԵՐԲԵՄՆ մարդս աւելի դիւրաւ խեղք կը սորվի չար գործքի մը հանդիպելով, քան թէ բարի օրինակ տեսնելով : Շատ աղէկ բան է չարէն բարի հանել . վասն զի չարութիւնը խիստ սովորական է, իսկ բարիքը խիստ սակաւագիւտ :

ՓԱՍՔԱԼ